

ՀԱՄԱՊՈՏ ԵՒ ԲԱՂԳԱՏԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
ՄԵՐ ԵՒ ՔՈՅՑ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒ ՏՕՆԱՑՈՅՑԵՐՈՒՆ ՎՐԱՅ
ԵՒ ԱՊԳԻՄԱԿԱՆ ԱՏԱՆԴԱԹՔԻՒՆՆԵՐ

Առաջաւորաց Բատեկինքանով կը սկսի
շարքը Զատկական տօներուն, որունք մեր
Եկեղեցւոյ մօտ կը շարունակուին մինչև
Վարդապատի յաջորդող Եջ. օրը, գրաւե-
լով մօտ կէսը տարուածն Զատկէն 70 օր
կամ 10 եօթնեակ տատի ինկող այդ կի-
րակի օրը սաեւ միւս Արևելեան Եկեղեցի-
ներու մօտ կը սկսի Զատկի հաշիւը:
Յոյնք զայն կը կաչեն Երիտասին, որ կու
գայ դրիս - երկե - բառէն, Նշելու հա-
մար սկիզբը Բաւն Բարեկենդանը կամ
Մէծ Պահճը կանխող երկե եօթնեակներու
նախապատրաստութեան շրջանին: Զայն
կը կաչեն սաեւ Փարիսիցի եւ Մահաւորի
Կիրակի: Հպաց մօտ Յովիանու Բատեկին-
դասին Կիրակին է ան, որուն յաջորդող
չորս օրերը նկատուած են իրեւ Յովիանու

պահի, նմանողութեամբ մեր Առաջաւորաց շարտապահքին, որ հաստատուած ըլլալ կը թուի Ս. Լուսաւորչէն և օրուն վերջին օրը՝ Աւրրաթ, կը նշուի արգէն Յովնան մարդուրէի յիշտատակը, Յունաց մօտայդ եօթնեակի Զորիքշարթի և Աւրրաթ օրերը կոչուած են Կանոնազանցեաւ Զորիքշարթին և Աւրրաթը Արեամեան Եկեղեցիներու մօտ, Զատկական շրջանը կը սկսի Յօրմանանեւորդաց Կիրակիով, որ սակայն կ'իյնայ մեր Առաջաւորաց պահոց յաջորդող Կիրակիին, այսինքն միայն շարաթիներ կը բաժնեն զայն Բաւն Բարեկենդանէն, Ներկայիս միայն Անկիլիքան Եկեղեցւոյ մօտ մասցած է ան: Վատիկանի Բ. ժողովի որոշումով, Կաթոլիկէ Եկեղեցւոյ մօտ ներկայիս միայն Օր Մայրու-

Բնդ Առյուն և ընդ Լատինս, բազում հարուստածն հասոյց նոց և մեծաւ անձկութեամբ առավացեցւցել վշտացուցնէր զագգա Հայոց՝ ի Սերբաստիոն և ի սահմանն սորին (ԾՄթ = 1104), Եւ յետ չորից ամաց սատակեցաւ. Եթե կրիոյ զրաքում խոշտանդանս և զնեղութիւնս՝ հանդորտեալ ժամանակս ինչ Յօվակիայ Արքապս. ի քաղաքի Սերբաստիոյ և հասեալ յաւուրս ծերութեան փոխեցաւ առ Թրիստոս և թաղեցաւ ի գանս Սուրբ Նշանի (ԾԿԶ = 1107, Յաւիս 28). Եւ նստաւ ի տեղի նորին Տեսուչ զՏէր Դաւիթ Արքապս. Ն Յաւուրս սորա Ալիքրաս սմիրնայն Սերբաստիոյ՝ որդի թռունն Դանիշմանայ նահատակեալ զրազումս յազգէս Հայոց: Խչան սմի Դաւիթ անուն ունէր զիինգ որդիի՝ Գունարինէ, Արե, Ռատիկոս, Մամիդոս և Տուքիկոս, և եղեւ ի յարձակելն Ակիւթացւոց գերեցաւ Դաւիթ երէց որդումն, (Եարունակեի՛ 3)

Ե ինքն ուրացաւ զհաւաստ Քա. ի, բայց
կին նորս սնոյց զշորեսին որդիս իւր ՚ի
վարս Ածպաշտութեան՝ որոց ՚ի չափու
հասեալ՝ երեք ՚ի նոցանէ վասն քաջու-
թեան իւրեանց կարգեցան ՚ի զինուռու-
թիւն ամիրային Արքիտոսայ, իսկ Ռատի-
կոս կրօնաւորեցաւ ՚ի վասն Ս. Նշանիւ
ւ ՚ի չարտիստնել ոմանց զշորեցանց եղ-
բարց միանգամայն ածին առաջի Ամիրա-
յին և յետ բազում հրապուրելոյ զնոսս
ուրանալ զհաւաստ, իրեւ ետես թէ ո՞չ
առնուն նորս յանձն՝ բազմագիմի գառն
առնշանօք ետ չարչորել զնոսսա, և հուսկ
յետոյ հատին զգուռի նոցա, զորս ամ-
փոխեալ քրիստոնէից թաղեցին մերձ ՚ի
ետնապարհն Քառակուսի ասցեալ և կար-
գեցաւ առն վասն նոցա՝ անուանեալ Հօն
Գոհարինեանցը ըստ որում մեծն ՚ի նո-
ցանէ կոչիւր Գոհարինէ,

զով է որ կը սկսին Զատկի և առ կտպուած տօնիրը։ Եթիւնասոներորդացի յաջորդող կիրակին կը կոչուէր Վարսներուցաց՝ իսկ անոր ալ յաջորդողը՝ այսինքն Բան Բարեկենդանի կիրակին։ Թիսներուցաց կիր-ը

Տարիքիրը Ա կամ Բ եղան պարտագային, Ծննդեան Ութօրէքը չըրացած վրայ կը հասնի Առաջաւորաց պահքը։ Սակայն լաւագայն է Ծննդեան առին կարեօրութիւնը գերադաս համարելով՝ զանց տանել պահոց առաջին օրը կամ օրիրը։

Ս. Սարգսի զօրավային եւ որդեոյ նարա
Մարտիրոսին եւ չոռեհետաման զինուորացն։
Առաջաւարաց պահոց Շարաթ օրը մեր ե-
կեղեցին կը կտառքէ յիշտատէկ Ս. Սար-
գիս զօրավարին, որ մէկն է մեր մօ-
մեծ ժողովրդականութիւն վայելող երկք
ոչ-հայոցքի սուրբերէն – միւս երկուքը
ըլլալով Ս. Գէորգն ու Ս. Յակոբ Մծրնայ
հայրապետը, թէկ Ս. Գէորգ մեծ ժողո-
վը բարդականութիւն կը վայելէ նաև սար-
ներու մէջ։ Ապրած ու հրաշագործած է
կապագովկիս (կեսորիս նախնդ) մէջ։
Հակոբակ առօր, Յաւնաց Տօնացոյցը չէ
յիշտատկած իր անունը, մինչ Լատինաց
մօտ ան կը նշուի Հոկտեմբերի 7ին։ Տո-
րորինակ է նաև որ մեր մօտ մեծ ծաւա-
լում ունեցող Սարգսի անունին կարելի
չէ հանդիպիլ ստարներու մօտ, զանցա-
ռելի բացառութեամբը Մարտնիներուու Ե-
րաւողակէմի սովորութիւնն է Ուրբաթ ե-
րեկոյեան կտառքել նախատօնակ իսկ Շա-
բաթ առաւօտ մատուցանել Ս. Պատարագ՝
սուրբին անունը կրող փոքրիկ այլ գողո-
րիկ մտարուն մէջ, որ կը գտնուի Մայր
Տաճարի հիւսիսային կողմը և կը նկատակ
հնագոյն մասը Տաճարին։ Հոն կազ նաև
Ս. Մինասայ անունով սեղան մը, ուր
սակայն չի մտառցուիր Ս. Պատարագ։
Ըլլալով նախադուռը Ս. Աթոռոյոյ Գան-
ձատան, անոր որմերը զարդարուած են
թանկարժէք բաւազաններով։ Սաղիմա-
կան սովորութիւնն է նաև այս տօնին հո-
գինանզիս կտառքել նանգուցեալ ազգա-
յին մեծ բարերար Գալուստ Կիրալէնկ-
եանի հօր՝ Սարգսի հոգուոյն համար։ Խօսք
չունինք Ս. Մարտիրոսի – որ յաւնարէն
բռն մըն է, նահատակ իմաստով – և չո-
ր պատուի ոհնուոսներու մասին,

**Յաջորդ օրը մեր մօտ ծանօթ է իրեւ
Ա. Աւազի Կիրակի, իսկ Յունաց մօտ Ա-
նառակի Կիրակի է այդ օր, զոր իրենք
կը յիշատուկեն Բուն Բարեկենդպանէն եր-
կու շաբաթներ առաջ, մինչ մենք՝ երկու
շաբաթներ հաք,**

Անոր յաջորդող եօթնեսկը յատկաց-
ուած է ազգային սուրբերու, ուր յաջոր-
դաբար Կը յիշատակուին Առովմանեանք, Սու-
իմասանք և Ուկեանք, Առաջինները զօրա-
վարներ են, իսկ միւսները՝ ճգնաղգեաց
վանականներ, որոնք Կը յիշատակուին
նաև Ա. Գատարագի ընթացքին: Իսկ Շա-
բաթ օրը վերտապահուած է մեր համեմիծ
հայրապետներէն Սահմակ Պարքը հայրա-
պետի յիշատակին: Կ'արժէ յիշել որ մեծ
այդ սուրբին յիշատակը մենք Կը տանենք
երկիցս, և թէ առընդ ձևով կ'երկի իր
անունը երկու պարտագաներուն: Այսպէս,
մինչ առաջինին մէջ ունինք Խանակ,
Ա. Մեսրոպի հետ յիշատակուած ատեն ա-
նունո եր մեռեանաւ: Իւն,

Նոյն օրը մեռելոց յիշտակին նույիրաւած է Յաւնաց մօս, իսկ մեր մօս զերջին Շաբաթթօք ըլլալով կ'երգուի Կիրակուտաքքի սովորական շարականնը (Առուրե ԽոՏե և Երկնականականին), որմէ ետք կը վերսկսի հերգուիլ Մեծն Ներսէս հայրապետի տօնին, այսինքն Հոգհգալուստէն քանի օրեր ետք:

Բաւն Թարեկենդանը կանխող կիրա-
կին մեր Տօնացոյցին մէջ արծանագրուած
է ի բրեւ Միջին Կիւրակի, թէև տւելի ճշշդ
պիտի ըլլար զայն կոչել վերջին Յարու-
թեան և վերջին Հարասնեաց կիրակի, ո-
րովհետեւ այդ օր, վերջին անգամ նախ
քան Զատափի, կ'երգուին Յարութեան մե-
ղեգիներ և գերջին անգամ, նախ քան
Նոր կիրակի, արտօնուած է Սուրբ Պոակ
օրհնել, Յունաց մօտ կը կոչուի Միսի
Բարեկենդանի Կիւրակի, զանդի վերջին
օրն է ուր մասղէնի գործածութիւնը ար-
տանելի է իրենց մօտ Յաջարդ եօթնեակը
Նաւակատիքի եօթնեակ է իրենց համար,
ուր կաթնեղէնի գործածութիւնը միայն
արտօնելի է ևսկ Ղպտաց մօտ Բաւն Թա-
րեկենդան է այդ օր, քանի որ անոնք
7/ի տեղ 8 եօթնեակներ պահէ կը բռնեն:
Այս կարգադրութիւնը եղած է քրիստո-

նշութեան հախնի գարերէն, ուր ջարդերու պատճռուա Պատիներու թիւը իսխոտ հուազած ըլլալով նգիպտոսի մէջ, օրուան Պատրիարքը կ'արտօնէ մերձաւորներու ամսանութիւնը, փոխարէնը անօրինելով յաւելեալ եօթնեակ մը պահեցողութեան։

Բուն Բարեկենդանը կանխաց շաբաթը կը բացուի շաբաթ մը սաւրերու (Պարօնիաստանի մէջ նախատեսուած) յիշտատկով։ Ատանք են. — Մարկոս Եպիսկոպոս, Պիոն Բահնամայ, Կիւրեն եւ Բենիամին սարկաւագներ, Աբգլմսին, Արմզյան եւ Սայեն։ Հատ սժանց, առաջինը կը զատուի իսումբէն, նոյնացուելու համար երուազէմի Աթոռուին նախանկան նոյնանուն եպիսկոպոսներէն մէկուն հետ, որուն յիշտատկը Լոտինք կը տօնեն 22 Հոկտեմբրին, Շերուազէմի առաջին ոչ-Հրեայ ծագումով եպիսկոպոսը ծանօթագրութեամբ։ Միւսներէն՝ թենիամինին անուան է միայն որ հանդիպեցանք, այն ալ կատինաց Տօնացոցին մէջ, Մարտ ամսու վերջին որը։

Երեքարթի որ կը յիշտատկենք Վեւոնիեանց Էանիանները, Վարդանանց հետ Աւտրայրի դաշտը իջած սրբանաւնդ այս կրօնաւորներու յիշտատկի որը Ս. Պատարագ մատուցանելու ովզորութիւնը կայ արտասահմանի կորդ մը կեդրաններու մէջ։ Հոս ալ ի հումք կը մատուցուէր Ս. Պատարագ՝ Ա. Հիմքիածին մատրան մէջ։

Չորեքարթի երեկոյեան կը կատարուեր նախանանկ Ս. Վարդանանց։ Սովորութիւն կար ատեն մը որ կիլիկեան Հեթում Բ. Թագուարի միասուր սոթի դաւազանը ունենար նանգիսապեսի ի ծեռին, նախանանկի ընթացքին։ Աևելի ետք, այդ սովորութիւնը փոխագրուեցաւ Աւագ Ռուբութ, Թագման նախանանկին, որպէսզի ուխտաւորներուն առիթը արուեր դայն անենելու։

Հինգշարթի տօն է Ս. Վարդանանց զօրավորաց մերոց 1036 վկայիցն, որք կատեցան ի մեծի պատերազմին։ Այս տօնը Ս. Աթոռոյու մէջ նկատուած է իրեկ տօնը Ժառանդաւոր սաներուն — ինչպէս է Ս. Մատիանոսի օրը տօնն է Սորկաւագաց —, որոնք իրենց մէջն ընտրուած դասապետներով կը զեկավարեն օրուան երկեցողութիւնները և Ս. Հաղորդութիւն կը ստա-

նան իրենց Տեսչին ձեռքէն, որ Կ'ըւլւայ օրուան Պատարագիչը։ Էլլալով անուան տօնը Վեհափառ Տ. Տ. Վազգէն Ա. Կաթողիկոսին՝ կը կատարուի յշայրապետական Մաղթանքա։ (Նոյնը կը կատարուի նաև արտասահմանի մեր բոլոր եկեղեցիներուն մէջ, քանի որ Մեծի Տանն կիլիկիոյ Կաթողիկոսին ալ — Տ. Տ. Գարեգին թ. անուան տօնն է այդ օրը։) Արդէն արտական սեռի անդամներէն չատեր, որոնք սրբացանուններէ ասորից անուն կը կրեն, իրենց անուան տօնախմբութեան օրը կը նկատեն Վարդանանց տօնը, ենթադրելով թէ այդ 1000է տւելի վկաններուն մէջ իրենց անուաններից մը կրնար գտնուիլ։ (Նոյնն է պարօպան Ս. Կոյսի Վերափոխման տօնին՝ իգական սեռին համար։) Սովորութիւն է այդ օր կատարել նաև Հոգենանգտահան Պաշտօն, քանի որ Յիշտատկական մեր կերպէ Տօնացոյցին մէջ։

Ուրբաթ օր սովորութիւն է Ս. Պատարագ մատուցանել Աւզգափառ Ասորուց Ս. Մարկոս Աւետարունչի եկեղեցւոց մէջ, որ կը գտնուի Հայոց Թաղի հիւսիսային ծայրամասին։ (Պատիներ և Ասորիներ մեզի գուտանակից ըլլալուն, տարին մէկ անգամ անոնց եկեղեցիներուն մէջ կը պատարագենք։) Արարողութեան աւարտին, Միւրանութիւնը կը հիւրասիրուի Ասորուց Եպիսկոպոսին կազմէ։

Շաբաթ յիշտատակ է Կ. Պոլսոյ Ս. Փաղովոյ 150 հայուսկեացն (գումարուած 381 թուականին), Տիեզերական Փաղովներու և որոնցմէ առաջին երեքը միայն Կ'ընդունինք մենք — հայրապետներու յիշտատակը առանձին տօնախմբելու դրութիւնը բառուկ է մեր եկեղեցիին։ Ցոյնէր միայն Նիկոյ Ա. և Բ. Փաղովները կը նշեն, առաջինը մեր Երկրորդ Մաղկազարդի կիրակիին — քանի որ, ըստ Յայսմաւուրբին, Համբարձման տօնի յոջորդող կիրակիին գումարուած է ոն —, իսկ երկրորդը՝ 8-14 Հոկտեմբրի միջն ինկող կիրակիին։ Իսկ մեացեղուները, աՏիեզերական Փաղովներու Հայրապետները յիշտատակամար, կը նշուին 15-21 Ցուլիսի միջոցին հանդիպող Կիրակիին։ Արեմըտեանք լուս են այդ մասին։

Այս Շաբաթ օրը Յունաց Տօնացոյցին մէջ նշուած է իրեւ ԱՄՐԵՑ և Ճգնաւորց Շաբաթ»:

Երեկոյեան ժամերգութեան ընթացքին, հկեղեցական կանոնի համաձայն, կը վարագութուին եկեղեցւոյ խորաններն ու գլխաւոր սրբանկարները, որոնք այդպէս կը մնան մինչև Մադկապարդ: Մայր Տաճարին մէջ, վարագոյրները կը փոխուին վկա անգամ (ամէն Շաբաթ օր):

Պէտք է գիտել տալ թէ սեղաններ և սրբանկարներ վարագութելու սովորութիւնը ներկայիս յատակ է միայն Հայոց. Եկեղեցին: Կ'ըսնե՞ք ներկայիս, զանցի մինչև Բ. Վատիկանի ժողովի, Լատիններ ալ սովորութիւն ունէին վարագութելու սրբանկարները բայց անոր հետ ոչ թէ խորանները, այլ անոնց վրայի խաչերը միայն, և այն ալ ոչ թէ Մեծ Պահոց սկիզբէն, այլ մեր Գոյատեան կիրակիի նախօրեակէն միայն, մետավ այդպէս երկու շաբաթներ, մինչև ձրագուլոյցի օրուան Ալուսաւորեայի հանդիսութիւնը, իսկ Ասորիներ Մադկապարդի օրը կարճ պահու մը համար փակելով գլխաւոր սեղանի վարագոյրը, խորիրդանշական արտորողութեամբ մը զայն կը բանան նոյն օրը, գիշերուան մութին:

Բուն Բարեկենականի կիրակին այլ Եկեղեցիներու կողմէ կը կոչուի Carnaval Sunday: Արեմուտքի մէջ ան նկատուած է իրեւ կերուխումի և խրախճանքի օր մը, տեղ տեղ հասնելով արքեցութեան և շըւայտութեան, Մեծ Պահու մանելէ առաջ աշխարհիկ ուրախութեան օր մը վերջապէս - Լատինաց մատ երեք օրեր, քանի որ անոնց մօս Պահու կը սկսի Զորեցարթի՝ Օր Մոխրոցով - ուր ուշագրաւ երեւթ է ծագումը: Յոյներ զայն կ'առւտանեն Կարենելին Բարեկենական:

Մեր մօս այդ օրն է որ կը ճշգուհին աւարտյն ձայները: Այսինքն, ինչ ալ ըլլայ նախօրդ օրուան Զայնը, այդ օրուանը կ'ըլլայ Դկ, Մեծ Պահու սկսելու համար Աշով, և շարունակելով յաջորդարար մինչև յաջորդ տարուան Բարեկենականը: Տարօրինակ է որ Ս. Աթոռոյոյ մէջ միակ օրն է ան, ուր փակեալ - խորանով Ս. Պատարագ կը մատուցուի: Տեղական ու-

գորութեան համաձայն, այդ օր Լուսարագակետը կը վարէ Դպրապետի պաշտօն:

Մեծ Պահու առաջին օրը, զանուցահատառութիւնները կը մեռն փակ, մինչ ժառանգաւոր սաներ օրը կ'անցընեն պայոյտով: Ս. Պատարագ ալ չի մատուցուիր այդ օր Սրբալույրերու մէջ: Յոյներ ծովապահութիւն կը հրահնագեն այդ օր և յաջորդ օրն ալ չեն պատարագեր:

Արեւելան Հռոմէակատան Եկեղեցիներ - Յոյն, Հայ, Ասորի - ևս, որոնք երարիմ Լատինաց նման Զորեցարթի օր կը մտնէին Մեծ Պահու, ներկայի մեզի նման պահեցողութեան կը սկսին ԲՀ. օրուընէ: Հայ Կաթողիկէներ ընդունած են «Օր Մոխրոցով Պահու մտնելու սովորութիւնը, ինչ որ յիշեցում մըն է մարդուն՝ իր հոգիզէն ծագումին և իր մարմինը հոգին յանձնելու ճակատագրին: Քահանան արդէն անող էիր և ի հոգ գարցեցա կը կրկնէ, մոխիրը հաւատացեալի գլխուն կամ ճակտին վրայ խաչանիշ ցանած պահուն: Իսկ Մեծ Պահու Զորեցարթի օրէն սկսելու սովորութիւնը եղած է պահեցարթին շրջանը ճիշդ 40 օրերու մէջ տմիփելու գիտաւորութեամբ, գուրս ճգելով սակայն կիրակի օրերը:

Ճակատակ 7 եօթնեակ կամ 48 օրեր Ընդգրկելուն, մեր մօս ալ Մեծ Պահու կը կոչուի Քառասնորդաց կամ Քառասնորդական պահէ, որուն 40րդ օրը լրանալէ ետք, Լազարու յարութեանէն սկսեալ, պարզ պահէ բառով նշանակուած է մեր Օրոսացից մէջ փոխան օր խօսացի:

Ներկայիս պահու իր խօսագոյն ձեռակ կը պահուի միայն Օրթոսաց Եկեղեցւոյ մօս: Կառուիկներ լոկ Օր Մոխրոց և Աւագ Ուրբաթ օրերուն պահեցարթիւնն և մահցեալ 6 Ուրբաթ օրերուն մսելէնէ հրաժարում կը հրահնագեն:

Դիմակի է, որ մեր մօս թէն Պահու կը սկսի ԲՀ. օրը, բայց Մեծ Պահու կարգեր - Աւելացալ, Խալուղական ևայլն - կը սկսին Զորեցարթի օրուընէ և կ'առաջարթին Պահու 40րդ՝ Ուրբաթ օրը:

(Շարունակելի՝ 3)

Գ. Ճ.